

## ԽՄՐԱՅԻԼ ՕՐԻ

## ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՐՈՒ

Հ Ա. Յ Ա. Զ Դ Դ Ի Ն

ԱԶԱՏԱԳՐՈՒԹԻԱՆ ԻՆԱՎԻՐԱՆ

Պատմական այս դէմքը՝ իր իսկութեան մէջ առաջին անգամ մեզի ծանօթացնողն եղաւ յայտնի գիտնական և բազմահմուտ հանգ. Պր. Կ. Եզեանց՝ իր ուստերէն լեզուով հրատարակած, Մեծն ՊԵՏՐՈՍԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՀԵՏ, Խորագործ հոյակապ աշխատասիրութեամբ:

Այս եզական և յոյժ թանկագին ստուարահատոր երկը, որ ըստ տեսած է 1898ին, և որ ներկուն բանասիրին մանրակրկիտ խուզարկութեանց և տոկուն աշխատութեան գլուխ գործոցը կը համարուի, ամբողջովին նուրբուած է Արեւելան Հայաստանի, այսինքն Ղարաբաղի Մելիքներուն և զիմանական իսրայէլ Օրիի գործունէութեան և Հայ ազգին վերածնութեան համար անոր կատարած քաղաքական և պատմական մեծ գերին, ինչ որ ճարտարօրէն պատկերացուցած է Հեղինակը իր դիմին սկիզբը դրուած 145 մեծալիր էջերէ բաղկացած պատմական և քննական տեսութեան մէջ, հիմուած ստոյգ աղքիրներու և պաշտօնական վաւերագրերու վրայ:

Բովանդակ վաւերագրեր՝ որոնց 1698-1736 թուականներուն կը վերաբերին և ժամանակագրական կարգով դասաւորուած 512 էջեր կը գրաւեն, ինամոտ աշխատութեամբ հաւաքած է Հեղինակը, Մոսկուայի, Պետերբուրզի, Կաստրիոյ պալատական և թաւարիոյ արքայական դիւանատուններէն, մեծ մասը ուստերէն թարգմանուած, իսկ մասցաւ փոքր մաս մըն ալ իրենց բնագրին իսկական լիզուններով, այսինքն՝ ֆրանսերէն, իտալերէն, լատիներէն, հայերէն և պարսկերէն ևն: Ցաւալի է բաել որ մինչև ցարդ ոչ որ նախածեռնութիւն ունեցաւ այսքան կարևոր և հե-

տարբրական գործ մը հայերէն թարգմանելու, բանի որ ուստերէն լեզուն անծանօթ ըլլալով մեզ թրցահայերուս, հեղինակին այս գործը հազիւ երրէք անունով ճանչցուած է՝ և այն ալ շատ քիչերէն: Մեր այս բարի նախանձը զոր ունինց հանդէպ այս երկասիրութեան, պարտականութիւն մըն է որ առաւելապէս կը ծանրանայ մեր իրուսահայ գրագէտ եղայրներուն վրայ:

Աւելորդ պիտի չհամարուի անշուշտ նաև Պ. Լէօփ ՀԱՅԿԱԿԻՆ ՏՊՈԳՐՈՒԹԻՒՆՆԻ, որ նոյն դարու մեր ազգային կեանքի և գրականութեան մանրամասն նկարագիրն ընելով, շարք մը անծանօթ և սակաւածանօթ պատմական դէպքեր և իրողութիւններ պատկերացուցած է իր գրակիչ և հրապուրիչ ոնով: Լէօփ գրութեան զբլիւար զիւցազներէն են Միխիթար Արքաւատցի և Խարայէլ Օրի, « Ճանութերորդ դարի այս երկու խոշոր անունները՝ Միխիթար և Օրի՝ հաւասար իրաւունքներ ունեն մեր ազգի երախտաւորներ կոչուելու, կ'ըսէ Լէօ, թէ և մէկը խաղաղ վանական գործիչ էր, զրչի և դարութեան մարդ, իսկ միւսը քաղաքական գործիչ էր, որ իր հայրենիքի բարորութեան համար վատողի և արինի զաղափարն էր քարոզում, նրանք առաջարցին շարժուներ, որոնք հաւասարապէս անհրաժեշտ էին Հայերին, որոնք աստիճանաբար զարգացան և զարձան մեր վերածնութեան նշանաբանը»:

Մեր նպատակէն դուրս ըլլալով Օրիի մասին այնքան ձեռնհասօրէն գրուած այս երկու աշխատասիրութեանց գրախօսական և պատմական ամփոփոյն ընել, հարեանցի յիշատակութեամբ բաւականանալով, կ'ուզենք ծանօթացնել մեր ընթերցողներուն, նոյն դարուն մէջ ապրող և գրող ուրիշ օտարազգի՝ անծանօթ մասցած ճանապարհորդ մը, այն է Խտալացի կարմեղական կրօնաւոր եղայր Լէանդր: Այս 1730ին մասնաւոր պաշտօնով մը Արեւելք կը դրկուի և գրեթէ քան երկար տարիներ հոն մալով՝ թէ շատ մասնամասնօրէն կը նկարագրէ իր շրջած

վայրերուն ժողովրդեան կացութիւնը, բազմացական վիճակը, բարքերը և սովորոյթները։ Մեծադիր թարձր հատոր մ'է տրպուած Հոռվմ քաղաքի մէջ 1703 - 7 թուականներուն. խորագիրն է՝ ՏԱՆԱՊԱՄՀԱՐԴՈՒԹԵԹԻՒՆ, Ի ՊԱՂԵՍԻԾԻՆ, Ի ՊԱՐՄԱԿԱՍԻԾԻՆ ԵՒ Ի ՄԻՋԱԳԵԾՍ, բաժնուած երեք առանձին գրեթու, և իւրաքանչիւրը նուիրուած արքայական իշխաններուն, այսպէս Առաջին Գիրք Պաղեստին կամ առաջին ձանապարհորդուրին յԱլիքերս, Նուիրեալ ի Հեղինակէն առ անզուզական երախտաւորներին պերձապայծատ բարձրուրին արքայական իշխան Պարուսի արքայական իշխան Յովսէփ Առատիոյ։ — Երկրորդ Գիրք՝ Պարսկաստան կամ երկրորդ ձանապարհորդուրին յԱլիքերս, Նուիրեալ ի Հեղինակէն առ Նորին բարձրուրին պերձապայծատ իշխան Կարուս Արքիդուքս Առատիոյ։ — Երրորդ Գիրք՝ Միջազնոք կամ երրորդ ձանապարհորդուրին յԱլիքերս, Նուիրեալ ի Հեղինակէն առ Նորին պերձապայծատ բարձրուրին իշխան Պետրոս Լեռպուտ Արքիդուքս Առատիոյ։

Խնչպէս ընթերցողք կը տեսնեն, Հեղինակը սոյն երկասիրութեան ձեռնարկած է յիշեալ արքայազն իշխաններուն յատուկ խնդրանքին վրայ, վասն զի բաց ի այդ ընծայականներէն, առ ընթերցողս գրուած յառաջարանին մէջ՝ առանձինն յիշատակութիւն կ'ընէ, ըսելով. « Այսն ճանապարհորդութիւնը գրեցի արքայական իշխանաց բաղձանքին համաձայն »։

Գրութեան ոճը՝ թէպէտ չունի այն գեղեցկութիւնը և զրուցուածքի տեսակէտով հետի է ճարտարաբանութենէ. Խնչպէս ինցն հեղինակը կը խոստովանի, սակայն իրեւ ականատես պատմիչ՝ իր նկարագրական պարզութեամբ՝ շատ աւելի հետաքրքրական և կարևոր տեղեկութիւններ կը բովանդակէ, աչքի առջև ունենալով իրմէ առաջ շատ մը գրիշներէ պատմուածները, « որոնց, կ'ըսէ, ամէն բան ճշմարտութեամբ չեն գրած. — առանց երբեք անոնց դէմ ընդդիմախօսել ուզելու, ամենայն ազատութեամբ իրեւ պատմական գրեցի ինչ որ տեսած եմ »։

Հոս նախ բան մեր նպատակին անցնելու՝ այսինքն Օրիի մասին իր գրածը մեր ընթերցողաց ծանօթացնելու, զրցին ընդհանուր բովանդակութեան մասին գաղափար մը տալու համար աւելորդ պիտի չըլլայ մի քանի հարևաննցի մէջներութեանը ընել՝ ինչ որ զիմաւորապէս մեզ հայերուս կը վերաբերին։ Առաջին գրցին մէջ կ'ըսէ թէ Երրուսաղէմի « Ս. Յակովը Առուացելոյն տաճնարար որ նախնարար հերձուածող Յոյներուն կը պատկանէր, հիմայ անոր պահպանութիւնը յանձնուած է Հայերուն. ասոնց Ֆրանսացի դեսպանի մը միջոցաւ ստացան զայն, նախսապէս խոստում տալով՝ որ եթէ իրենց այս ինդիրը կատարուի, կաթողիկեայ զաւանութիւնը կ'ընդունին. սակայն զեսպանին մեկնելէն յետոյ իրենց խոստումին դրժեցին և տեղաւոյն լատին բրիստոնէից հետ ալ սկսան թշնամարար վարուիլ, չթողլով որ հանգիստ և խաղաղ ապրին։ Հոն կրօնաւորներու հետ միասին կը բնակին նաև իրենց վարդապետները, այսինքն՝ եպիսկոպուներ... » (Ա. էջ 93)։ Խակ Երկրորդ գրեթին մէջ կը խօսի պարսկական ընդարձակ պետութեան մէջ պատահած նշանաւոր դէպքերուն վրայ, որոնց նոյն դարուն սկիզբէն մինչև Հեղինակին ժամանակը տեղի ունեցած են. « Միայն նշանաւոր Ղուլի խանի կատարած գործերը, կ'ըսէ, լուրջ նկատողութեան առնելիք նիւթերով լի են ». Խակ Շահ Արասի վրայ երկարօրէն գրելէ յետոյ կը յաւելու, « Ստուգիւ անցեալ գալու պատմութեան մէջ լի են գովասանցներ իր մասին, սկսեալ Դաւեռնիէէ, ձէմէլլիէ և Պետրոս տէլլա վալլէէ, որոնց չեն զլացած զինքը կոչել ամենաքաջ պատերազմագէտ, եղական քաղաքագէտ և անզուգական վարիչ. իր մասին Արևելան կայսրութեան մէջ տարածուած համբաւը մինչև ցայսօր կը տեսէ, և իր նախորդներէն զանազանուելու համար կը կոչուի Մեծն Շահ Արասի ինքն իր անխոնջ աշխատանքով կայսրութեան սահմանները ընդարձակեց, և ամէն կերպով հետամուտ եղաւ իր երկրին մշակութիւնը

զարգացնելու և հարստացնելու. միջոցներ պութենէն քաջակերուած՝ նազար հետամուտ կ'ըլլայ բռնի միջոցաւ ձեռց անցնել նոյնպէս Հեղինակին Միարանութեան կամ Ընկերութեան պատկանող շնչնըն ալ, որուն յաջողութեան յաջորդելով ձախողութիւն, յուսահատութեամբ կեանքը վըրայ տալու կը հարկադրուի, բայ Հեղինակին, որ կը գրէր. «քաց աստի՛ նազար հարիր բասկ դրամ կը խոստանայ թագաւորին մեր բնակարանը և եկեղեցին իրեն տրուելու համար, և կը տրուի՛...» բայց վերջը տեսնելով որ Հեղինակը թագաւորին առջև շնորհ գտնելով իրենց մեփականութիւնը կը վերադրուի, «Նազար յուսահատութենէն ինքզինը Տիգրիս գետը նետելու կը գիմէ». (Բ. 261, 272 էջ). Հեղինակը բժշկութեան քիչ շատ հմուտ ըլլալով, իր շրջած վայրերուն մէջ, ուր այն ժամանակները շատ հազուազէպ էր գտնել բժիշկներ, ճրիաբար ղեղ ու դարման կ'ընէր այն ամենուն, որոնց իրեն կը գիմէն, ոչ միայն հասարակ ժողովրդեան, այլ նոյն իսկ պալատականներուն, որոնց ամենուն ալ համակրանքը կը վայելրէ. Այս առջևի յիշատակուածուած կամար՝ որ վարդապետ կը կոչուին. նոյնպէս վանց մըն ալ կրօնաւրներուն համար՝ առանց արգելափակի. կայ նաև վանք մը բոլոր Հայ եպիսկոպոսներուն համար՝ որ վարդապետ կը կոչուին. նոյնպէս վանց մըն ալ կրօնաւրներուն համար՝ առանց արգելափակի. կայ նաև եպիսկոպոսնիստ մայր եկեղեցի մը՝ կառուցուած յաւետ յիշատակաց արժանի Շէնքիմանեան ընտանիքին կողմանէ» (Բ. 188-9 էջ). Արդիշ տեղ մըն ալ կը յիշատակէ թէ՝ «Հայազգի նազար՝ Բաբելոնի թագաւորին զինակիրը՝ դրամով կը գնէ Նեստորականներուն եկեղեցին», և քիչ մը վերջը կը յաւելու բաելով թէ «Յուրական փաշա Նեստորականներուն եկեղեցին Հայոց կը յանձնէ». (Բ. 259-61 էջ). Ինչ որ կը տեսնուին՝ նազար շնորհիւ իր պաշտօնին և ճարպիկութեան բաւական մեծագումար հարստութեան տէր մէկն եղած է և միանգամայն ազգեցիկ և սիրելի պալատականներուն, որով մէկ կամ միւս միջոցաւ յաճախ կրցած է իր մտադրած նպատակներուն հասնիլ բաղդին ժպտումով: իր ձեռք բերած այս յաջու

դութենէն քաջակերուած՝ նազար հետամուտ կ'ըլլայ բռնի միջոցաւ ձեռց անցնել նոյնպէս Հեղինակին Միարանութեան կամ Ընկերութեան պատկանող շնչնըն ալ, որուն յաջողութեան յաջորդելով ձախողութիւն, յուսահատութեամբ կեանքը վըրայ տալու կը հարկադրուի, բայ Հեղինակին, որ կը գրէր. «քաց աստի՛ նազար հարիր բասկ դրամ կը խոստանայ թագաւորին մեր բնակարանը և եկեղեցին իրեն տրուելու համար, և կը տրուի՛...» բայց վերջը տեսնելով որ Հեղինակը թագաւորին առջև շնորհ գտնելով իրենց մեփականութիւնը մեր վերադրուածու, «Նազար յուսահատութենէն ինքզինը Տիգրիս գետը նետելու կը գիմէ». (Բ. 261, 272 էջ). Հեղինակը բժշկութեան քիչ շատ հմուտ ըլլալով, իր շրջած վայրերուն մէջ, ուր այն ժամանակները շատ հազուազէպ էր գտնել բժիշկներ, ճրիաբար ղեղ ու դարման կ'ընէր այն ամենուն, որոնց իրեն կը գիմէն, ոչ միայն հասարակ ժողովրդեան, այլ նոյն իսկ պալատականներուն, որոնց ամենուն ալ համակրանքը կը վայելրէ. Այս առջևի յիշատակուած կարգ մը միջադէպեր զանց կ'ընենք մեր նպատակէն չշեղելու համար. ասիկա յիշեցինը պարզապէս ցոյց տալու համար որ նազար շատ անխոչեմ գտնուած է իր այս վերջին բայլը առնելով, որով պալատականներուն աչքէն կշնալով՝ կը ստիպուի իր կեանքին վերջ տալ:

Հեղինակը համառօտակի կը յիշատակէ մի քանի դէպեր ալ, ինչպէս օրինակի համար, «Հայոց պատրիարքը մահուան կը գտապարտուի Ղուկի իսանէն» (Գ. 40 էջ). — «Տիգրապերիրի հայ արքեպիսկոպոսը կաթողիկեայ դաւանութիւնը կ'ընդունի». (Գ. 56 էջ). — «Հայերը կ'ըմբռստանան իրենց արքեպիսկոպոսին դէմ, և Հեղինակին դէմ կը հակառակին». (Գ. 66 էջ). — «Ամբաստանութիւն ընդգէմ արքեպիսկոպոս Պետրոս Վարդապետի». (Գ. 83 էջ). — «Արքեպիսկոպոս Պետրոս վարդապետի վան ացորուիլը» (Գ. 89 էջ). — «Հայ արքեպիսկոպոսին

ինքպինքը արդարացնելու համար տուած բացարութիւնը» (գ. 89 էջ), ևն. ևն.:

Մեր այս համառոտագուրթենէն յետոյ անցնինք այժմ իսրայէլ Օրի մասին գրածին որ թ. գրքին VI և VII համարներուն նիւթը կը կազմէ:

VI. Միրվէյս Մէջքէն կը վերապանայ իր հայրենիքան, — իսուաց Զարին կողմէ ձայ գեսպանը (իսրայէլ Որի) Պարսկաստան կը դրկուի, ուր համաշխատ էնք ինքնիքը Հայուսանիք թագաւորութեան ճշշմարիտ յալորդը կը հոչակէ, — Այս զետպանիս առաջ բրած խոռոչքիւնը պարսից պետութեան մէջ:

... Այս ժամանակներս պարագայից յաջող բերմամբ թագաւորն (պարսից) իր գերազոյն խորհրդով ստիպուեցաւ Միրվէյսը Հանտահար իր հայրենիքը զրկել. վասն զի 1708ի վերջերը ի Շամախի հասաւ ուսւաց Զարին կողմանէ գեսպան մը, որուն անունն էր իսրայէլ Օրի, ազգաւ հայ և ծննդեամբ զարանլուցի (Կարպանն), որ Պարսկաստանի փոքրիկ փեղմըն է:

Այս գեսպանը յետ շրջելու ի Ֆիրանսա, իստալիս և Գերմանիա, սուրճ վաճառելով անոնց բանակներուն մէջ, Լէսոպոլս կայսեր զինուորաց մէջ զրուեցաւ և յիմնապետի (Sergente) աստիճան ստացաւ: Եւ որովհետեւ ընութեամբ շատ ճարպիկ և յաջողակ էր և միանգամայն քաջ հմուտ արևելեան լեզուներու, Լէսոպոլս կայսեր նախարարաց կողմէն լրտես զրկուեցաւ ի կ. Պօլիս, իմանալու համար թէ արդեօք թ. Դուոր պիտի ընդունէ՞ր զինազարդի դաշնագրութիւնն որ կ'առաջարկուէր վիեննայի արքունիքին: Այս գործին մէջ կատարելապէս յաջողեցաւ, այնպէս որ ցիշ յետոյ ընդունելի ըլլալով զինազարդը, կառովիչի մէջ կնքուեցաւ երկու պետութեանց նախարարներէն: Առաջ հրաժարելով լէսոպոլս կայսեր ծառայութենէն, Մուսկուա գնաց և Գնդապետ (Colonnello) անուանեցաւ. և որովհետեւ

Զարը յիշեալ կառովիչի դաշնադրութեան մասնակից չէր եղած, ուստի իսրայէլ Օրին զարձեալ կ. Պօլիս զրկուեցաւ այս խնդրոյն յաջողութեան համար, որ Մուսկուայի Ալբրունեաց համար ստիպողական էր, վախնակով որ չըլլայ թէ Թուրքաց կողմանէ յարձակում մը տեղի ունենայ այն պահուն երը Շուետաց թագաւորին դէմ կը պատերազմէր:

Այս պատուիրակութեան մէջ ալ շատ յաջող հանդիսացաւ վերոյիշեալ Հայոն ի նպաստ Ռուսիոյ հաշտութիւն կնքելով Օսմաննեանց ինքնակալին հետ, հետեւարար ի փոխարէն իր մատուցած ծառայութեանց խնդրեց Զարէն որ զինքը պարսից արցունեաց մօտ գեսպան զրկէ, ուր ծննդեամբ տեղացի ըլլալով՝ կը յուսար մեծապէս նպաստել Ռուսիոյ շահերուն. սակայն ըստոյն այս է որ իր նպաստակը ուրիշ բան չէր, եթէ ոչ թէ ժամանակի մէջ հարցաւութեան տէր ըլլալ. վասն զի լաւ զիտէր որ գեսպանները կրնային ոչ միայն որ և իցէ մեծաքանակ ապրանց տանիլ պարսկաստան առանց մաքս վճարելու սահմանագլխուն վրայ, այլ և անոնց փոխազրութիւնն իրենց ծախքով չէր ըլլար, որով ձեռք բերելիք շահն ալ անտարակոյս մեծ պիտի ըլլար:

Փափաքած գեսպանութեան պաշտօնը ընդունեցաւ Ռուս տէրութենէն, և զնաց ի վիեննա, ուր կայսեր կողմանէ շնորհուեցան իրեն յանձնարարական կարեսոր թըղթեր՝ պարսից թագաւորին ուղղուած: Վիեննային անցաւ զոռվմ, և հոն ինքզինքը կը հոչակէր իրը ազնուատոհմ մէկը՝ Հայոց ազգին մէջ, և կը խոստանար ազգն ամբողջ հպատակեցնել Գերազոյն թահանայակետին: Այս պատճառաւ կոնդակ մը ձեռք ձգեց երջանկայիշատակ կղեմէս Ժիկ պապէն՝ առ նոյն պարսից թագաւորը, և ծոցը զրած այս հեղինակաւոր պաշտօնա-

1. Օրի ազգատոհմի մասին Եզիանց՝ յորմէ Լէսո և այլք կը գրեն թէ խաչենի Պոօշեան իշխանական ընտանիքին կը պատականի. իսկ ծննդապայրի մասին ոչ ոք ցարդ որոշ բան մը ըստ առաջ է. առաջին անգամ մեր հե-

կմանէն է որ կը յիշատակէ անոր հայրենիքը՝ Ղարան կամ Ղարանլու, որուն ընակիչը ըստ ինձենեանի, «առ հասրատ են յազգէն Հայոց արք աշխափարաց և կորուվից»:

կան թղթերը, վերադարձաւ ուղղակի ի Սուկուա ուր ձեռք բերելով պարսից թագաւորին արտասովոր զեսպան անուանուելով օրինաւոր վկայականը ճամբայ ելաւ դէպ ի Պարսկաստան և հասաւ ի Շամախի, իրեն հետ ունենալով բազմաթիւ հայ վաճառականներ, որոնք վաճառուց մինչև յշշեալ քաղաքը փոխադրուելուն կարեոր ծափքերուն օգնած էին: Իրեն հետ կային նաև բազմաթիւ սպաներ և զինուորաններ, որոնց հսկողութեան յանձնուած էին՝ Շամախիէն թիչ մը հեռու գտնուող նաւահանգստին մէջի մի քանի պատերազմական նաւերը, որոնց նպատակն էր իր կեսպանութեան վարկը և փայլը բարձր բռնել:

Մէկդի թողով այն ամեն գործերը ինչ որ կատարեց աւելի վաճառական ցան թէ զեսպան հայը՝ իսրայէլ Օրին, ըսեմ միայն ինչ որ ներկայ պատմութեան կը վերաբերի:

Անհաւատալի է այն տագնապն ու երկիւզը՝ որ տիրեց Պարսից արքունիքին մէջ՝ այս զեսպանին երեսէն. վասն զի գիտէին նախ՝ որ իսրայէլ Օրին շատ մարդ ունէր հետու իրեն ծառայ և հետեւորդ, և երկրորդ որ ի Շամախի՝ հրապարակաւ ըսած էր՝ թէ ինքն է օրինաւոր յաջորդ Հայոց հին թագաւորներուն, և թէ ժնաւ ետ պիտի չկենայ իր իրաւունքն զոր ունէր այն թագաւորութեան վրայ:

Այս խօսքերը մեծապէս երկիւզ ազգեցին Պարսից արքունիքին վրայ, և բաղաքական տեսակէտով մտածել կու տային թէ ինչպէս Հայ մը պարսից հպատակ ըլլալով՝ մեծ բազմութեամբ Պարսկական տէրութեան մէջ կը մտնէ, իրեն նեցուկ ունենալով ամենազօր թագաւորի մը պաշտպանութինը, որպիսի էր Ծուսիոյ Զարը: Ուրիշ շատ մեծարտանութիւններէ զատ այս ալ ճամարտակած էր զեսպանը, թէ իր արքունիքը հասնէր, կ'ուզէր աքսորել տալ Պարսկաստանէն րոլոր երգպացի քարոզիչները, իրեն ձգելու համար բոլոր բաժանեալ հայերը, որոնք բնականարար կ'ատէին զկաթոլիկ միսիոնարները:

Իր այս անիմաստ խօսքերն այն հետևանքն ունեցան՝ որ լուղովիկու մի՞ի միքանացի առժամեայ նուիրակը կամ գործակատարը Միքայէլ, որ զրկուած էր՝ երկու տէրութեանց միջն վաճառականական տուրեառ հաստատելու նպատակաւ, ամենայն ջանք թափեց Պարսից մեծամեծներուն առջև՝ որ այդ զեսպանը՝ իսրայէլ Օրի, արքունեաց մէջ չընդունով, պատճառ բերելով անոր բանսարկու խօսքերէն առաջ եկած շփոթութիւնը. և աւելցուց միանգամայն թէ Հայոց գրքերուն մէջ գրուած կար մարգարէական գուշակութիւն մը, թէ Հայոց ազգը նորէն իրեն ազգային թագաւորը պիտի ունենար որ պիտի կառավարէր զայն Ծուսաց հովանաւորութեան տակ. և որպէս զի աւելի երկիւզալի ընէ այդ կանխագուշակութիւնը, զեսպանին անուան այն նշանակութիւնը տուաւ՝ որ իր թէ իսրայէլ Օրի կոչումը՝ պարզ զրափոխութեամբ մը կը կարդացուէր Ա սերա Roi, այսինքն՝ ինը պիտի ըլլայ թագաւոր Հայաստանի:

Այս բաներս՝ ստոյզն ըսկելով ազդեցութիւն ըրին պարսից արքունեաց վրայ. սակայն միքանացի Գործակատարին նպատակին բոլորովիին հակառակ արդինք յառաջ բերին: Այնչափ վախցան յիշշեալ հայ զեսպանին, որ որոշեցին փութով Սպահան կանչել զանիկայ, որ նուազ կասկածաւոր վայր մ'էր, և ուր կրնային աւելի մոտէն ըննել անոր բռնած ընթացքը, և չթողուլ այնպիսի գաւառի մը մէջ, յորում կրնար բազմացնել իր կուսակիցները: Մտածեցին դարձեալ, որ պէտք չէր պատուիրակը արձակել՝ առանց նախ օրինաւորապէս ընկունելու, որպէս զի չըլլայ թէ նախատինք մը ըրած ըլլան և բարկացնեն անոր տէրը՝ Զարը, այնպիսի ժամանակ մը՝ որ յաղթած էր նա ծովետաց թագաւորին: Հետևաբար հրաման տրուեցաւ Շամախիի կառավարչին, որ իսկոյն մայրաքաղաք գրկէ զեսպանը: Երբ Ապահան հասաւ, մեծ ընդունելութիւն զբանաւ իրեն աստիճանին պարտուապտշաճ պատիներով, և ազատ ասպարէզ ունե-

ցաւ իր գործերը և վաճառականական տուրեառութիւնները լաւ կերպով ի զլուկի հանելու, յորում մեծ խոհեմութիւն ցոյց տուաւ, ինչպէս նաև վարման եղանակաւը՝ Ապահնի մէջ բնակող նշանաւոր ազգայնոց և եւրոպացոց հետ։ Մի քանի տարի վերջը մեռաւ Աստրախանի մէջ իրքեարի կաթոլիկ, յամօթ իր ազգակից բաժանեալ եպիսկոպոսաց, և հետո գերեզման տարաւ իր կարծեցեալ իրաւոնքը, չայսատանի ապագայ թագաւորութեան կանգնման մասին։

Խարայէլ Օրիի այս դեսպանութիւնը թէ-պէտ և պարսից պետութեան կասկածած չարիքը չպատճառեց, սակայն ուրիշ անդարմանելի վեաս մը յառաջ բերաւ, որ յետոյ պատճառ եղաւ նոյն պետութեան բոլորովին. Կործանման, ինչպէս պիտի տեսնենք յաջորդ յօդուածին մէջ։

Հ. ԵԽԱՅԻ Վ. ՏԱԹԵՑԻ

Շարայարելի

Պարտիզակ

## Ի ՄԱՀ ԱՄԻ ՀՆԻՑ

ԵՒ

## Ի ԾՆՈՒՆԴ ԱՄԱՆՈՐՈՅ

1913-1914

Յօրհասական երկանցն ի ցաւս Ամանակ Ասմաթորմին ամսվոռպը ի յոյզ կան խռով՝ Անլոյս երկինք՝ և զիւական շռուչ ի ծով. Բոլորածիր վերջին աւուրց են ամի. Երկիր համայն այլակերպեալ սասանի: Յաւիտենիցն ընդ հուաւ բացցի տապանակ Եւ ի նորին ալուցս անել Տիեզերացը շահապես Արկ'ի շղթայց լուծ կապանել, և կորիցես՝ Ա'մդ Հին՝ յաւէտ...

\* \*

«Այլ միշն ոգիքդ են ի դա, Զայնէ ամբոխ աղէկէզ, Արկցուը խառան ի Կոկորդ, Եկ թաղեացուը զայդ թուրա,.. Ըզմեր սըրտիցը պարտէզ. Մըշակեսցէ Նոր Այգորդ»...

Սակաւառը դասակ փոցունց թերկրեալ յաջողն իւր յառատ հունձ Զիդս ըղձասցի մեծաձայն. — «Հայր հայրեննեաց՝ իրաւարար ճշմարիս՝ Կեցցէ յամայր մեր արքայն... Ո՛չ սարդեննեաց կամ արծաթոյ սին պըս սակ, Այլ մեր զակունս յեռեալ ի ճոխ մարդ գարիտ, Ամ Ալեսոր, առ արժանիդ մատուցաք»... Իսկ ծերունիդ ընթայ ի շեշտ անայլայլ. Ամենածախ իրբու զկայծակ հըրափայլ Յըսկայական ի քայլափոխս իւր սոտից Արկ յափսիթերս ըզՄարդկութիւն վիրաւից...

Հէք և պանդոյր՝ արարած, Բշհետ մըտեալ բիւր փառաց... Քզարնոտի իւր երկոյթ ոչ գիտէ, Այլ սթափեաց, իշխող Դարուց ոգիդ է:

Ճ Ճ Ճ

Միրանի ծով՝ այդ ոսկեծին՝ Երկնից զըրունց ըզվարդենի ասր զգեցցին. Մասեացն ի բարձրը գազաթ Հայ հայրեննեաց եկայք Մուսայրդ ի հանդէս, Միրտ անձկայրեաց ըղձակաթ Յամաց հետէ մընայ ձեզ...

\* \*

Յարքայական ի նարօտ Եւ դու յառաջ մատիր աստ Ամանորոյդ առաւօտ Եւ Մուսայիցդ յառագաստ.